

նել ամենայն վիճակուորաց, վիճակային Ատենից եւ Հոգեւոր Կառավարութեանց Առասաւանի, այլեւ վիճակաւորաց Տաճկաստանի եւ Պարոկաստանի եւ այլաց Հոգեւոր վարչութեանց ի տեղեկութիւն եւ յապահով պահպանութիւն ապագայ Հարկաւորութեան Համար, եւ երրորդ՝ Պարթկաստանի եւ Հնդկաստանի Առաջնորդ Քեր, Քրիզորիս Եպիսկոպոսին Հրամանագրել պատուիրել ձաւացի Հայապգեաց Վարչական Փողովոյն՝ որ որպես սի եւ իցէ փոփոխութիւն կամ յաւելումն եւ կամ պակառումն եթէ պատահի՝ իւրեանց վարչութեան՝ կանոնադրութեան եւ այլաց մէջ, անմիջապէս գրաւոր տեղեկութիւններ Հազարդէ կամ Ա. Խօմիածնի Ա. Ախոսդին կամ Աղքիս Վեհափառ Հայրապետին ի գիտութիւն առ յապայն:

Հու այստեղ մերազնեաց այս Հեռատես գործողութիւնը արդարեւ ամենայն գովութեան արժանի է, որոնք թէեւ ուշ, այնու ամենայնիւ խոչեմաբար ի նկատի առնելով Ահշաստանի եւ այլ եւ այլ տեղեաց Հայերի միտուաբեր եւ կորսական փորձերը, որոց այնչափ ազգային հաստատութիւններից գունուրեք եկեղեցիք միայն են մնացած այժմ, ձևանարկած են այս վեհմ գործը, իւրեանց ապագայ սերնդոց յարատեւ գոյութիւնը ապահովելու համար՝ ապահովելով միանդամայն ազգային եւ եկեղեցական հաստատութիւններն ու գոյըբերն:

ԱԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ.

ՍԱՀՄԱՆԵԳՐՈՒԹԻՒՆ

Ե. Ե.

ԿԱՐԳԵԳՐՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎՐԴԻՆԱՅԻ ՀԱՅՈՑ Ի ՃԵՒԸ

ԱՀԱԿ ԺԱԿԱՐԴԵԱՆՆ.

Պայման 1. Ե ի ձաւա ժողովուրդ, որ գաւանի գիրօնո Քրիստոնէութեան ըստ կարգաց Հայաստանեաց Եկեղեցւոյ, եւ կոչի ժողովուրդ Հայոց ի ձաւա

Դաս ԺԱԿԱՐԴԵԱՆՆ.

Պամ. 2. Ե դասու ժողովրդեանն են ամենայն Հայ Քրիստոնեացք որք բնականան ի ձաւա, եւ կամիցին գասակցել նմին:

Պայմ. Յ. Ենքողովրդեան այլ եւ այլ գոյքեւ կալուածքը յիշատակելիք ի ստորեւ զարոց զմռւաս պարտ է վարել որպէս նշանակեալ ի սմին Սահմանագրութեան:

Հանդական ժողով.

Պայմ. Ա. Ամի ամի յամսեան Ապրիլի եւ յաճախագոյն եւս ի հարկ լինել ըստ կարգադրութեանս այսոմիկ կամ ի գեղ գտաել Առենին յանձանձանաց եւ կամ ի գրով խնդրել գեթ 5 ոմանց ի ժողովրդենէն որոց գուցէ զօրութիւն ձայնի կամ վարկի. *) Առեանն որ անուանեացի ի ստորեւ կոչեցէ բոլոր զասակցաց ժողովրդեանն ժողով հանրական որ միշտ գումարեացի ի Բառաւիս:

Պայմ. 5. Ժաղավաց այսոցիկ հազարդ լիցին ամենայն արտ Հայք որոց բնակութիւն իցէ թէ ի Բառաւիս եւ թէ այլուր ի ձաւա այսր աղագաւ տղթ արասցէ Առեանն միով ամսով յառաջ որպէս զիարդ եւ մարթիցի նմա զօր զժամ եւ զտեղի եւ ի գեղս անսովոր ժողովոց՝ զինդիրս իսկ նոցին:

Աթոռակալ Առենին յանձանձանաց վարեացէ զժողովա:

Առենագպիր նորա կալցի զյիշատակարան նոցին:

Պայմ. 6. Ընդունեիլ լիցի ի ժողովի վարկ արուաց միայն որոց լիցեալ իցեն ամք քսան եւ մի եւ բնակութիւն կալեալ գոնէ զամն երկուս ի ձաւա կղզւո՞ւ:

Խ պառակտել կարծեաց զիրաւանց վարկի ուրուք ի ժողովի տռաւելութիւն վարկից որոց յայտնի իցեն իրաւունք հատցէ լինիու:

Պայմ. 7. Որոց ըստ վիրագոյն պայմանին անզօր իցեն ձայնք է նոցա խորհրդական եւ եթ վարկ:

Այլ յառաջարկել ուրուք եւ կամ ոմանց ի զօրաւոր ձայնաւորաց մարթի ժողովոյն առելեօք ձայնից մատուցանել ուժեք կամ ոմանց յանձայնից անորի զիրաւունս զօրութեան ձայնի:

Պայմ. 8. Ե ջկարել որոց այլուր բնականան ի ձաւա իւրովի գալ ի ժողով հանրական մարթի կարգել նոցա երեսվուանս ի զօրաւոր ձայնաւորաց որոց լիցին իրաւունք տալոյ զվարկս եւ ի դիմաց նոցին:

(*) Ա. արկ այսովնքն քուէ:

Այլ մի լիցի ուժեք մատուցանել զվարկո առաւել քան զհե՞նգ համայն ընդ անձին եւ ընդ այլոց:

Պայմ 9. Ամենայն խնդիրը վճարեսցին աւելիօք ձայնից:

Այլ աւելի հաց պէտք են երից չորիր մասին ներկայ վարկից ի փոփոխութիւնս առնել ի Աահմանադրութեանս ի վաճառել եւ ի գնել զանշարժուն իրաւ եւ կամ ի շրջել զպէտս մոլից նոցա եւ ի ծախսել այլազգ՝ քան է յիշառակեալ եւ սահմանեալ ի ստորեւ

Ե զուգամժիւ զիսկի երկուստեք ձայնից, լիցի Նախագահին
ըկրորդ իմն ձայն վճռական:

Պայմ. 10. Վարչութիւն ժողովրդեանն յանձն լինի հնգից
սմանց ի զառու Հայոց եւ անուանի Հանրական Առեան Յան-
ձանձանաց ժողովրդեան Հայոց ի ձաւա:

Պաշտօնեայք Առենին լնարին յերիր ամի և տարեւոր հանրական ժողովի կատարեալ աւելցոք ձայնից այսինքն է աւելի քան կիսով թուոյ ներկայ վարկից:

Ե չգտանելուրուք իսկայն զայս կատարեալ առաւելութիւն
ձայնից, վերստին արկցին ձայնը զերկոցունց՝ որ զառաւելագոյն
կալան ձայնս, եւ ի գէպս այսպիսիս պարտ է երկոցունց նոյա-
զորոց ձայն արկանի, չտալ զգարկ իւրեանց:

Յետ երից ամաց հրաժեշտ առնուն, այլ եւ նայն հետայն մաք-
թի բնարել նոցա անդրէն:

Յորոց ի Բատաւիա միայն բնակին, լիցին պաշտօնեայք Ասե-
նին Յանձանձանաց:

Պայմ. 11. Ե հրաժարելու ուրուք ի սկաշտօնէից Ատենին չեւ
ամացն երից բոլորեալ, կամ ի վճարիլ ի կենաց եւ կամ ի մեկնել
այլուր, հարկ է այլոց ի նոցանէ գումարել ի միում ամսոջ ժո-
ղով հանրական առ ի լնուլ զտեղին:

Պայմ. 12. Ընդ առնուլ Ատենին զկոչումն, ընտրեացէ իսկ եւ իսկ ի միջով իւր նախագահ, Ատենադպիր եւ Գանձակալ:

Պայմ 13. Յաջորդ անուանքս առցեն ի սկսուածի զգէմս
պաշտօնէից Ատենին:

Յայ/Հան Յարութիւն իբր Նախագահ

Առաջնադպրություն

Տեսական իր Գոհածակար

Տ. Ա. Պատմաս իւ Ագհաննէս Ե. Սարգիս

Պայմ. 14. Ատեանն բաժանէ զպաշտամունս ի պաշտօնեալուր, եւ ինքնին կարգ դնէ զբաղանաց իւրոց:

Գումարի երը եւ կարեւոր թուեացի Աթոռակալին, եւ կամ թէ ինգրեսէ ոք ի պաշտօնէից զայն:

Ի գումարումն ժողովոյ Ատենի խնդրի ներկայութիւն գոնէ երից ի պաշտօնէից նորա:

Ամենայն խնդիրք վճարեսցին աւելիօք ձայնից:

Ի հաւասար բաժանել ձայնից, լիցի Աթոռակալին երկրորդ վարկի ի վճիռ:

Պայմ. 15. Ատեանն բերէ զգէմն ժողովրդեանն առաջի օրինաց եւ այլաւր, առնէ վասն նորա զկարեւորս ամենայն ուրիք, յանձանձէ զամենայն կալուածս եւ զգոյս նորաց եւ զաւանդս որ ընդ ինամով նորա իցեն, ստանայ զմուտա նոցու եւ տայ զձեռագիր ստացից, եւ ոչ անցանելով զյաջորդ սահմանօր, զօրէ շրջել յանուն ժողովրդեանն զանշարժուն իրու, եւ յայլու հանել զկացեալս ընդ անուամբ եւ կամ ընդ ձեռամբ ժողովրդեան, փոխ տալ այլոց արծաթ ընդ գրաւականաւ, եւ կամ ընդ պատշաճաւոր երաշխեօք, կազմել զկարեւոր մուրհակս նոցին, զեկուցանել որոց տուեալ է արծաթ ի վաշխի, եւ յետս խնդրել զայն, լուծանել զգրաւս, հանել հրապարակաւ զկալուածս ի վաճառ ըստ իրաւանց օրինաց, կամ ըստ զօրութեան անգարձ գրոյ փոխանորդութեան, գնիլ եւ վաճառել ի զէմն ժողովրդեանն զթղթեան յարգուն (Եէր), եւ յաղագս այսոր ամենայնի տալ եւ առնուլ զամենայն մուրհակա:

Այլ ի գնիլ եւ ի վաճառել զանշարժուն իրաւ, եւ յարձանագրել զնոսին, չիք Ատենին իշխանութիւն՝ եթէ ոչ տացի նմայն յատուկ ի հանրական ժողովոյ աւելիօք ձայնից ըստ Զրդպայմանին:

Բաւականութիւն է Ատենին կարգել զոք եւ կամ զերկուառմանս ի պաշտօնէից իւրոց յարձանագրել ի դիւանի զգին, զվաճառ եւ զգրաւ կալուածոց, զլուծումն գրաւաց, զարձակութիւն երաշխեաց եւ մուրհակաց, եւ որ ի կարգին:

Այս պաշտօնէից պարտ է ի ցոյց իշխանութեան իւրեանց ածել զբաղուածոյս յիշատակարանի ժողովոյ Ատենին:

Պայմ. 16. Տացէ Ատեանն յամենայն ամսեայ ժողովս իւր հա-

նել զմատեանս եւ զհաշիւս ամսոյս գնացելոյ, եւ զուգակշռեացէ զնոսին ընդ առձեռն զրամոց գտնձուն:

Կաղի զյիշատակարան ժողովոց իւրոց եւ զոլտոնձէն նամականւոյն:

Պայմ. 17. Առենին յանձն է յարգիւնս ածել զիճիւսս հանրական ժողովոց, զօրէ նա դնել կարգս ներքինս, եւ ընդունի զմուսս այլ եւ այլ կալուածոց եւ ընչից ժողովրդեանն, այլ պարտ է նմա պատկանել կամ գործ դնել զմուսս զայն միայն ի պէտո՛ որ նշանակին ուրոյն ուրոյն ի ստորեւ:

Նթէ ոչ ստիպեալ յանակնկալ գիպաց՝ որ հարկիցեն զառ ժամայն ծախս ոչ ի վեր քան զիւց հարիւր գիլդըրաց ըստ ամի, մի լիցի Առենին յայլ պէտ ծախել զմուսս ժողովրդեանն մինչ չեւ զայն ստհմանեալ հանրական ժողովոց:

Հոգ լիցի Առենին բնաւ իսկ մի յաւելուլ ելից քան զմուսս գոյիցն:

Պայմ. 18. Ի հանրական ժողովի գումարելոյ ըստ սովորութեան ամի ամի յամսեանն Ազրիիի, յայտնեացէ Առեանն զանցս տարւոյն անցելոյ, եւ առաջի արարեալ զմատեանս, զհաշիւս՝ զցոյցս, զմուրհուկս կալուածոց, զգիրս պարտուց, զթզթեան յարգուն եւ զկշիւսս գանձուն: առյէ համար զյանձանձանաց իւրոց:

Հաշիւքն ստրօք նոցին զիցին յառաջադոյն գէթ զեօթնեակ մի լընթերցումն եւ ի քննութիւն ժողովրդեանն ի ժոմատան, ուր գումարեացին սովորաբար ժողովրն հանրականք:

Անշառ հաստիւթեան ժողովրդեան և բայց է ինուն նոցին

Եկեղեցն:

Պայմ. 19. Ժողովրդեանն է եկեղեցի կառուցեալ ի Յատաւիս յանուն սրբոյն Յովհաննու, եւ նուիրեալ ի պաշտօն քրիստոնէական կրօնի: Եինուած եկեղեցւոյն ապահարկեցաւ ի Պիտութենէն հրովարտակաւ, որ յամի 1853 ի 3 նոյնուոսի, եւ անկանի ի խորան Ա, ի մասն Գ, ի թիւ 409, ի գետնայարկ թիւ 8926, եւ արձանագրեալ ի մուրհակ տեփհականութեան, որ յամի 1853 ի 18 Հոկտեմբերի ի թիւ 574:

Ծախս ի պահ շինուածոյ եկեղեցւոյս ի պաշտօն կրօնի Հայոց եւ ի առձիկ Քահանայի հագասցին ի մաից գոյիցն, որք հն:

1. Կալուած կանգնեալ յԱրքայագաշտ անուն Հրապարակի ի Բատուիա, ի դաս Ա. ի մասն Յ. ի Հատուած Գ., ի թիւ 109, ի գետնայարկ 5616: Կալուածս այս գրեցաւ յանուն եկեղեցւոյ սրբոյն Յովհաննու ըստ մուրհակի սեփհականութեան յամի 1861 ի 27 Մայիսի ի թիւ 454:

2. Ամենայն շարժուն իր, թղթեան պարտուց, փոխք ընդ երաշխեօք եւ գրաւականք ըստ մատենից եւ արձանագրաց եկեղեցւոյն որոշեալք ի նոյն պէտու:

Ո-սո-Տեսքան:

Պայմ 20. Ժաղովուրդն ի պահ գիտութեան հայրենի լեզուին ի միջի մանկուոյն Հայոց յայսմ կզզւո՞ց, եւ ի սնուցանել եւ ի գառափարակել զմանկաին զայն ի պիտանի յօդուածս ընկերութեանց եղ ի Բատուիա Դարոց անուն Մանուկ եւ Յարութիւնիան Աւսումնարանի, ընդունելի լեալ Պետութեանն հրովարտակաւ, որ յամի 1855, ի 22 Դեկտեմբերի ի թիւ 23:

Ի լրումն ծախուց այսոր Աւսումնարանի եւ վարձուց վարժապեաց նորա, եւ կամ թէ առ ի չգոյէ բաւական թուոյ աշակերտաց յերթալ եւ ի կրթել յասումնարանին, Առեանն արժան համարեցի հաւանութեամբ ժողովրդեանն հայթայթել մանկուոյն Հայոց յայսմ երկրի զառանձին կրթութիւն հայրենի լեզուին, վարեսցին մուշք անշարժուն իրաց եւ հասից գրելոց յանուն Աւսումնարանին, որք են Մթերանոցք երկու, որ կան ի Կալիբսար հրապարակի ի Բատուիա ի դաս Գ. յարեւմուեան մասին. ի թիւ 39 եւ 40 ըստ մուրհակաց գնոց, որ յամի 1861 ի 3 Յունիսի ի թիւ 464 եւ 466, ի գետնայարկ 4832 եւ 8394:

Տուն մի կանգնեալ ի Տանաբանդ թաղի ի Բատուիա, ի դաս Ա. ի մասն Յ. ի Հատուած Գ. ի թիւ 82 ըստ մուրհակի գնոց, որ յամի 1856 ի 8 Դեկտեմբերի, ի թիւ 677 ի գետնայարկ 7753 :

Տուն մի կանգնեալ ի Սկոտ փողոցի ի Բատուիա ի դաս Ա. ի Հատուած Գ. ի թիւ 91 ըստ մուրհակի գնոց, որ յամի 1877 ի 12 Նոյեմբերի, ի թիւ 1040 ի գետնահարկ 8333:

Եւ ամենայն շարժուն իր, թղթեան պարտուց, փողք ընդ երաշխեօք, եւ գրաւականք որոշեալք ըստ գրոց եւ արձանագրաց ի նոյն պէտու:

Պայմ. 21. Պարտ է գլուխ միւսւմ ի վարժապետաց Աւսումնարանին լինել ազգաւ Հոյ եւ բաւական յուսուցանիլ մանկաւոյն զիկուն հայեցի:

Պայմ. 22 Եթէ մուտք շարժուն եւ անշարժուն իրաց ըստ Զօրդպայմանին պատկանեալք ի գարման, եւ ի պահ Աւսումնարանին եւ կամ ի մատակարարութիւն առանին ուսման յաւելացունքան զիւլ ի պէտո նորին, ի կիր արկցի յաւելուածն հաւանութեամբ ժողովրդեանն ի կոռոյցս հանգունաւոր դպրոցաց Հայոց եւ յոյլ տեղիս, եւ կամ ի տալ քաւոր մանկաւոյն Հայոց վայելիւ քան ի վարժա այլաւր:

Հայկան միաբանութեան:

Պայմ. 23. Ի նպաստ չքաւոր այրեաց եւ որբոց Հայոց եւ ի գաստիարակութիւն անինչ մանկաւոյն, արար ժողովուրդն կամաւոր հանգանակաւ զգոյս ընդ անուամբս Հայկեան Միաբանութիւն:

Սովոր ողօրմածութեան խորհրդով ժողովեալ արձաթն եղեալ է ի վերաց Մթերանոցի կանգնելոյ ի Կալիբառար ի Յատաւիս, ի գառ Մ. ՅԱրեւելեան մասին, ի թիւ 34, եւ կացելոյ այժմ յանուն եկեղեցւոյն որբոյն Յովհաննու ըստ մուրհակի գնոց, որ յամի 1863 ի 7 Սեպտեմբերի ի թիւ 685 ի գետնահարկ 8967, նզեալ է գարձեալ արձաթն ի շարժուն իր, ի փոխս ընդ երաշխեօք եւ ի թղթեան պարտուց եւ գրաւուց որպէս երեւեսցի ի մատենից Միաբանութեանն:

Մի լիցի Ատենին այլազգ ի կիր արկանել զմուտա այսր գոյից, քան զոր ասացաւն վերագոյն ըստ բուն եւ ներքին կարգազրութեան նոյն Միաբանութեանն:

Պայմ. 24. Բաց ի կալուածոցն, զորոց բանք եղեն վերագոյնս, արձանագրեալ են գարձեալ յանուն եկեղեցւոյ արբայն Յովհաննու՝ յետագայքս:

Ա. Մթերանոց կանգնեալ ի Կալիբառար ի Յատաւիս ի Դաս թ. յԱրեւելեան մասին, ի թիւ 12, ըստ մուրհակի գնոց, որ յամի 1857 ի 26 Հոկտեմբերի ի թիւ 813 ի գետնայարկ 5323 Այս Մթերանոց է Ամենափրկչան անուն Վանացն Զուղայ յիսպահոն ի Պարսս, ըստ մուրհակին գրելոյ ի Յատաւիս յամի 1859 ի 13 Հոկտեմբերի ի թիւ 75, առաջի Միհոէն անուն նոտարի հասա-

բակաց, ուստի մուտք նորա սրբեալ ի ծախուց, լիցին ի կամ նոյն վանաց:

Է. Մուրհակ արձանագրեալ յատենի իրաւանց յառաջին գրաւական տան կանգնելոյ յԱրքայադաշտ հրապարակին ի Յատաւիա ի Գաս Մ. ի հատուած 4. ի թիւ 149, ըստ գրոյ գրաւուն, որ յամի 1871 ի 18 Մարտի ի թիւ 20:

Ք. Այլ եւս գրաւականք եւ գլուխք դրամոց յանձնեալք ի վարչութիւն Եկեղեցւոյ սրբոյն Յովհաննու, եւ յանուն նորա գրեալք, որք ըստ մատենից եւ արձանագրաց նորին այլոց են, որոց եւ տացի համար ընդ մաից նոցին, որք են՝

Մուրհակը առաջին գրաւականաց արձանագրեալք յատենի իրաւանց ի վերայ անշարժուն իրաց, որք են՝

Կալուած կանգնեալ ի Բոջօնգ հրապարակի Ամարտոնգ ի թիւ 901, ըստ մուրհակի սեփհականութեան ի թիւ 401, ըստ գրոյ գրաւու, որ յամի 1877 ի 27 նոյեմբերի:

Երկու վիճակիք գետնոյ Եղեգնեայ շինուածովք, որ ի նոսա, ի Քամալոն Յիխունգ ի Բոյտնչորիս ի գետնայարկ 71 եւ 318:

Յայլ եւ այլ աւանդս յայսոսիկ յանձնեալս ի խնամն Եկեղեցւոյն՝ է գոյք ինչ կացեալ յանուն Գանձտնակի Տնանկաց Զուղայ, եւ յապահովեալ այժմ, որպէս երեւեսցի յայտնեալ ի մատեանս եւ յիշատակարանս Եկեղեցւոյն։ Մուտք այսր գոյից ծախեսցին յօգնութիւն կտոր ի նպաստ չքաւոր Հայոց Զուղայ քաղաքի մերձ յիսպահան ի Պարսս, ի ձեռն Խնամակալաց կամ Վարչաց Գանձանակի Տնանկաց կարգելոց անդանօր։

Պայմ. 25. Եւ զի առ կաղմութեան այժմու ժողովրդեան Եկեղեցի սրբոյն Յովհաննու, Մանուկ եւ Յարութիւնեան Աւսումնարան եւ այլ գոյք գումարեալք վերագոյն համարին յայսմ հետէ յօդուածք եւ եթ նորա, եւ կան ամենեքին ընդ յանձանձանօք ժողովրդեան, եւ չիք եւս նոցա Վարչութիւն ուրոյն, յանձն է Ատենին հոգալ փոփոխել եւ ուղղել զարձանագիրս անշարժուն իրաց, պարաւուց եւ գրաւուց կացելոց այժմ որիշ որիշ յանուն կամ յանուանս գոյիցն այնոցիկ, ի հասարակաց գիւանի արձանագրութեան կալուածոց եւ գրաւականաց, որպէս զի փոխանակեսցին մուրհակը անցնիւր որ ոչ եւս են ըստ պատշաճի, ընդ կազմելոցն յանուն ժողովրդեանն ըստ օրինի։

Պայմ: 26. Ե փոխանակել վաճառիւ կամ այլազգ զվերագոյն յիշատակեալ անշարժուն իրս եւ զփոխս ընդ երաշիեօք այլոց անշարժուն իրաց եւ փոխոց մուտք փոխանակացն լիցին եւ վարեսցին միշտ ի պէտս նոյն նպատակի կալուածոցն, զոր փոխանակեցին:

ՈՆԿԱ-ՀԱ ԺԱՊԱՀԵՄԵԱՆՆ:

Պայմ: 27. Ե չմհար ի ժամանակի իմիք տւելի քան զերկու զլուխս ազգատուհիցից ի ժողովրդենէ աստի, լու ծցի սա բառ օրինաց, եւ ամենայն կալուածք, գրաւականք, գոյր եւ շարժուն իրք յիշատակեալք ի վերագոյն՝ անցցեն ի ժողովուրդ Հայոց կացեան ընդ թեմով Կաթուղիկոսին կամ Հայրապետի Նկեղեցւոյն Հայոց, որ նոտի այժմ ի Վանս կըմիածնի յնրեւան ի Ռուսականն Հայաստան:

Պարտ լիցի յայնժամ Հայրապետին զամենացն շարժուն եւ անշարժուն իրս ժողովրդեանս Հայոց ի ձաւա գնել տալ ամս տան ըստ յանձանձանօք աւանդապահաց բնակելոց ի Բատակաց, եւ կարգելոց հաւանութեամբ Ատենի խորհրդականաց իւրաց այն է Սինհոգոսին: Պարտ է յայնժամ Հայրապետին գնել եւ գարմանել զԴապրաց ի զուտ մաից կիսոյ զերիս չորիր մասունս վարեսցէ նա ի պէտս ուսմանց քրիստոնեայ մանկանց ի Հոյաստան, եւ զմիւս չորիր մասն յօգուտ մանկանց Հայոց ի Զուզամերձ յԽոսպահան ի Պարսս:

Միւս կէս մոխցն պահեսցի եւ յաւելցի ի գլուխ անդր:

Եթէ յարիցէ գարձեալ զայնու ժամանակաւ ժողովուրդ Հայոց ի ձաւա, անկ լիցի նմա ստանալ զպահեալ կէս մոխցն, եւ վարել նովու ճշդիւ որպէս նշանակեալ է ի Աահմանագրութեան աստ:

Յոչ յառնել այլոյ ժողովրդեան Հայոց զամս տասն ի ձաւա, ըստ վերոյիշելում իշխանութիւն լիցի Կաթուղիկոսին համաձայն ընդ Ատենի խորհրդականաց իւրաց թողուլ զգլուխ գրամսցն աստ ընդ յանձանձանօք, եւ կամ զամենայն կալուածս վաճառել, եւ ժողովիլ զամենայն հասս արտաքինս ընդ սուլին պարագանութեամբ, զի զամենայն արձաթն դիցէ նա վերստին ընդ շահեկան ապահովութեամբ, եւ մոխց նորին կարգեսցէ եւ գարմանեսցէ դվարժարանս Հայոց զերիս չորիր մասունս մաիցն ծա-

Խեալ յօգուտ քրիստոնեայ մանկանց ի Հայաստան, եւ զմիւս չորիր մասն ի պէտո մանկանց Հայոց ի Զուղա մերձ յիսպահան ի Պարս:

Պատճեն այսոր Աահմանադրութեան յղեսցի Նորին Սրբութեան
եւ Ատենի խորհրդականաց Նորին, որպէս զի ակնարկութեամք
Նախակարգ համառածոյն կացցէ մնացէ առ նմա միշտ :

Digitized by srujanika@gmail.com

ԵՐԱՎԵՐԸ ԽՈՎԻՆ ԴԱԿՈՒՄԵՆՏԻՆ

$$(\tilde{v} - p + \omega_1 + \frac{1}{2}, 0, \tilde{v} - p + \omega_1 + \frac{1}{2}, \tilde{v} + \frac{1}{2}, -\tilde{v} - \frac{1}{2}, 0)$$

F.

ՄԵՐ ԱՐԵԳԱԿԱՆԱՑԻՆ ԴՐՈՒԹՔԻՆ ԿՐ,

Մարդս իւր ճանաչմանց մանկութեանը մէջ, այսինքն իւր միտ-
միտ տղիտութեանը եւ իւր եսապաշտ հպարտութեանը միջո-
ցին, երկար ժամանակ այնպէս երեւակացեց թէ Երկիրն յօրում
ինքը կընակի՝ նա էր ամբողջ տիեզերքը. եւ քանզի մարդն եւս
երկրիս թագուորն է, այնպէս համարեց թէ բովանդակ տիե-
զերքն իրեն կսեփհականի:

Ապա բաւական ժամանակ յետոյ, հարկադրեցաւ ճանաչելու թէ՝ այդ երկիրը մալորակ մ' է եւ թէ կախումն ունի կեղրոնական աւելի մեծ աստղէ մը, ուստի եւ ընծայեց արեգական այն նախապատռութիւնն՝ զոր զառացինն ինքեան սեպհականած էր. Ճանչեց թէ իւր երկրագունդը, որ իրեն այնքան ընդարձակ կթռւէր, ոչ այլ ինչ էր՝ բայց եթէ անչափելի մեծութեամբ արեգական մը փոքրիկ մալորակացր մին:

Բաւական ժամանակ անցնելէն յետոյ, եւ ահա այդ արեգակն եւս կորոյս յաջս մարգկան այն մեծութիւնն ու իշխանականութիւնը՝ զորս այնքան գժուարաւ ձեռք բերած էր: Ճանչուեցաւ թէ այդ ահագին մեծութեամբ աստղն ոչ եւս այլ ինչ էր՝ բայց եթէ անջրպետին մէջ արարչագործ զօրութեան՝ միմեանցից հեռաւոր ցիր եւ ցան սփռած ոյն հաղարաւոր և տեկի մեծա-